

Մ Ո Վ Ե Զ Ե Ր Ե Ա Յ Հ Ի Ի Ղ Ա Կ Ի

Մանկութեան օրերը կը յիշեմ դեռ. Անցեալի՜ պատկեր ու տեսարաններ վըրաս կը յածին՝ երազի մը պէս, Իբրբը վերջալոյս զըւարթուն և հեզ: Օրեր՝ որ բընաւ վիշտ մը շունեցան իբր ազատ, մաքուր իմ սիրտ մանկական Ուրախ կ'ողջունէր արշալոյսն ամէն, Այն ժողկերեայ հիւզակի մէջէն:

Մըտքով կը տեսնեմ այն վարդենիներ, Որոնք գիւղի հին դուռն էին պատեր. Իւ վարն ալ ճերմակ փքը կը փայլի, Ուր կը ժողվէի ժըմմակք վաղեմի. Դեռ կը լըսեմ մօրս ազնիւ խըրատներ, Երբ գիտ իր գոգին մէջ կը նստեցնէր. Դեռ եւր կը զգամ կենաց արուտա Այդ հիւզակի մէջ՝ ծովկեզերի մօտ:

Թէպէտ տարիներ անցան վըրայէս, Եւ սիրուն տեսքեր կը վայեմ արդ ես, Բայց իմ սէրըս միշտ պիտո՜ վայելես դուն, Ո՛վ իմ մանկութեան քաղցր, երջանիկ տուն. Եւ երբոր կենաց երկար օրն անցնի, Ան, որչափ հաճոյ ինձ ըլլայ պիտի, Գըլուխըս սիրո՞ղ կուրծքի մը վըրայ ... Իմ այդ հիւզակին մէջ ծովկեզերայ:

Թրգմ. Հ. Ղ. ԲՅԻԿԵԱՍ

ՀԱՆԱԳՈՐՀՈՒՌՈՒԹԻՒՆ Մ'Ի ՊԱՐՄԱՍՍԱՆ

X. MARMIER

Գիտենք՝ որ Տրապիզոն Արեւելքի մէջ հին քաղաքներէն մին է: Քսենոփոնի ժամանակ յոյն գաղթականութիւն մը հիմնեց զայս: Իւր եռանկլինաւոր ձեւէն Տրապիզոն անուն ընդունեցաւ: Նախ Պոնտոսի թագաւորաց հարկատու էր, յետոյ Հռոմէական տաւոյն գլխաւոր տեղին եղաւ: Այս քաղաք Աղդիանոսի կայսրութեան ատեն մեծ կարեւորութիւն ստացաւ, որ և ամբարտակով մը շրջապատեց և ծովեզըը փորեց նաւածոց մը: Գոթացիք 290ին Սեւ ծովուն եզերքը աւերելէն վերջը հասան նաւատորմով Տրապիզոնի պարիսպները, խրամները լեցուցին խորհներով և յարձակեցան ամբարտակներուն վրայ, և վայրի կենդանեաց մամն ներսը խուժելով ահաւոր վնասներ հասցուցին:

Գրեթէ հազար տարիներ կը լռէ պատմութիւնը այս յունական և հռովմէական քաղաքիս վրայ: 1204ին երբ լատինները առին կոստանդնուպոլիսը՝ կոմնենոս մը քաշուեցաւ այս տեղս և հաստատեց Տրապիզոնի կայսրութիւն մը: Քսան իշխաններ յաջորդաբար վարեցին այս իշխանութիւնը, որ կը տարածուէր Սինոպէն մինչև Եզբերաց աշխարհը: Վերջին իշխանը եղաւ Դաւիթ կոմնենոս, որոյ դէմ 1462ին Մուհամմէդ Բ. բազմաթիւ բանակով էլաւ: Բռնուեցաւ Դաւիթ, բանտուեցաւ բերդի մը մէջ և յետոյ կասկածանօց ամբողջ ընտանեօքը խեղդամահ եղաւ: — Տրապիզոն՝ գրկուած կայսերական աթոռ ըլլալէ՛ պահեց իւր առասպելական դիրքը և արեւելեան Եւրոպա մը ըլլալու անունը: Քաղաքս, ըստ պատմագրաց, կայսրութեան վերջի օրերուն 250,000 ժողովուրդ կը հաշուէր, այժմ 24,000 ժողովուրդ ունի. որոնցմէ 3000 յոյներ են, 500 հայեր, 400 կաթողիկէ հայեր: Երբ Պ. Ֆոնթանիէ Գաղղիոյ հիւպատոսն էր՝ քաղաքիս մէջ յոյն արքեպիսկոպոս մը կար, հայ եպիսկոպոս մը և կաթողիկէ հայ ժողովրդապետ մը: Սա երբ եկեղեցի մը կը կառուցանէ՝ Capitan-pacha նկատողութեան աննելով, որ հակառակ օրինքը որմերը շատ բարձրացեր են կը սուգանէ, և 20,000 Քրանք կը վճարեն:

Տրապիզոն՝ զեղեցիկ դրից վրայ հաստատուած է, բառեխառն երկիրն է մ'ունի, բարբեր հող և մինչև Գոլիս տարածուող փախնց վրայ հրաշալի տեսարաններ: Գտնուելով Թեհրանի և Պոլսոյ մէջ վաճառականութեան կեդրոն մ'է. դեռ քաղաքս կը պահէ իւր կարեւորութիւնը: Ասկէց մեծաւ մասամբ կ'անցնեն Պարսկաստան ամէն տեսակ ապրանք, ինչպէս նաեւ ասիական կողմերէն ալ կ'արտածեն բերքեր դէպ ի Եւրոպա: Անգլիա իւր հիւպատոսին այս պատեանաւ աւելի կարեւորութիւն կու տայ, իսկ Ռուսիա ոչ միայն հիւպատոս, այլ և գաղտնի պաշտօնեաներ ունի, որովհետեւ մտադիր է Սեւ ծովու վրայ ունենալ նաւահանգիստս ալ:

վականէր, Տրապիզոնէ կարին երթալու համար, կ'ընտրէ նեղ և կարճ լեռնային սառապար ճանապարհը, զոր և ոչ լեռնոտ Չուիցերիոյ մէջ տեսեր էր: Ամէն դի գեղեցկութիւն սփռուած է. բուրններու շարքը, որոնց մէջ օձապտոյտ կը շրջին առուակներ, ու վճիտ անոյշ ջուրերը կը թուի թէ փայլուն արծաթափայլ փռուած պաստան երբլլան՝ որոնք տեղ տեղ ծածանմամբ խորոջնելով կը նետուին փոքրիկ ժայռերու վրայէն փոքրիկ ջրվէժներ ձեւացընելով: Խորհրդաւոր հովիտներու մէջ մըտնելով՝ դարաւոր ծառերու կանանչ ճիւղերուն՝ հովանիները կը պատկերուին, ուր հոս հոն քանի մը խեղճուկ տնակներ կենդանութիւն կու տան: Ամէն մի հայեացք տալու կրնանք գտնել գեղջկանկար մը (paysage), և ասով միայն բնակիչներէ անապատացած երկիրս նուազ գէշ սպասուրութիւն մը կը թողու անցորդի մը վրայ: Արեւելքի մէջ բնութիւնը ճոխութիւններ կը շոյայլէ պարարտ կոյս երկրին, ուր դժբաղդարար չկայ հողագործ որ վայելէ զայն: Վականէր երբ կը հասնի կարին՝ կը գտնէ զայն ալ անկեալ վիճակի մէջ, որ Տաճկաստանի կարեւոր ամրութիւն մ'է պարսկական սահմանագլխոյ վրայ: Հոռոտայեցիք զայս կը կոչէին (*arx romanorum*) հռովմէական ամրոց: Հինգերորդ դարուն Թէոդոսի զօրավարներէն Անատոլ՝ կը շինէ քաղաքս և կը կոչէ Թէոդոպոլիս: 502ին Պարսիկներ կը տիրեն, բայց դարձեալ յոյներ կը զօրանան և կ'առնուն: Արարներ 647ին կ'առնուն և գրեթէ դար մը իրենց ձեռքը կը մնայ: Կոստանդին կոպրոնիմոս 755ին կը տիրապետէ, բայց նորէն արաբներ կը տիրանան մինչև Մոնկոլներու 1247ին առման ժամանակ: Քիչ վերջը թուականէս տաճիկներ կ'առնուն քաղաքս և մինչև հիմայ իրենք են տէրը: Միայն 1735ին պարսկական զօրքը և 1828ին ալ ռուսական զօրքը թիչ մը ժամանակ քաղաքիս տիրեցին:

Պարոն R. Curzon, որ 1843ին պարսկական և օսմանեան սահմանագլուխներուն համար արեւելք եկաւ և պատեցաւ, գրեց

Արեւելքի վանքեր անուամբ գիրք մը (Monastères du Levant): Կարնոյ համար կ'ըսէ թէ կը տարածուի 30,000 երկայնութեամբ և 10,000 լայնութեամբ բնդարձակ տեղ մը. բարձր է ծովուն երեսէն 7-8000 ոտք: Շուրջը կը պատեն բարձր լեռներ, որոնց շատերը մշտնջենական ձիւներով ծածկուած են: Կ'ըսեն թէ 30-40000 բնակիչ ունի: Հին քաղաքը շրջապատուած է կրկին պարիսպներով, որ կը ձեւացնէ հնգանկիւն քառակուսի մը, որուն ամէն մի կողմը 20 աշտարակներ ունի, բաց ի հարաւային կողմէն, ուր պարիսպները աւերակ են: Այս պարիսպներուն մէջ տեղը, լեռնակի մը վրայ է քաղաքը քառակուսի ձեւով, ուր կը գտնուին հետաքրքրական հին շինութիւնք: Պարսպներուն շուրջն են խրամները, որ անխնամ թողուած են և տեղ տեղ լեցուած: Խրամներուն ըզմէ է արուարձանը, ուր է աւելի ժողովրդեան բնակութիւնը: Կուսակալին, Գատիին և այլ մեծամեծ պաշտօնեաներու պալատները պարսպաց մէջ կը գտնուին: Միւս շէնքերէն կը զանազանուին միայն իրենց դուրսի դրանց քանդակներով և տաճկական խորհրդաւոր վերտառութիւններովը: Բաղանից 17 հատ են և 45 ալ մզկիթ: Ամենէն նշանաւոր շէնքերը հին գերեզմաններն են, որոնց վրայ 20-30 ոտք բարձրութեամբ բոլորակաձեւ որմեր կը բարձրանան և կոնաձեւ կը վերջանան գեղաքանդակ քարերով: Քիւրդոն կ'ենթադրէ որ այս շէնքերուն հնութիւնը մինչև ժժ և ժԳ դարերը ըլլան: Մետասներորդ դարուն իրգիրտու ունէր 200,000էն աւելի բնակիչ: Նշանաւոր էին իւր երկաթագործներուն աշխատութիւնները 1828էն առաջ: Իւր բարձր դրից պատճառաւ ձմեռը սաստիկ ցուրտ կ'ընէ: Զիւնը կը բռնէ փոլոցները երեք կամ չորս ոտք բարձրութեամբ: Հովտներէ կը սկսին իրենց ձմեռուան պատրաստութիւնները և բնադոնները. որովհետեւ երբեմն օրերով անգամ ամէն արտաքին հաղորդակութիւն կը դադարի: Տուները ստոր հասմամատ ալ չիւնուած են, որմերը հաստ, դռները փոքր,

պատուհանները ցած : Շատ տուններ վա-
նարաններ չունին , այլ կրակարանի մը
շուրջը կը բուռնն տաքնալու համար :

Հ Ա Ս Ս Ա Ն Գ Ա Ղ Ե

Այս քաղաքս ուր հանճարեղ ճենովա-
ցիք վաճառականութեան ճիւղ մը հաստա-
տեր էին և զղեակ մ'ալ շիներ էին՝
անկման վիճակի մէջ կը գտնուի . իր քո-
վէն կ'անցնի Մուրց, ունի երեք ջերմուկ
և բաղանիք : Իւր պարսպաց երրորդ մասը
կործանուած է , ինչպէս նաեւ տունները :
1829ի պատերազմին թէեւ բերդ մ'ալ
ունէր , բայց թշնամույն դէմ պաշտպա-
նութիւն մը չեղաւ : Նշանաւոր է մտքը Տի-
րամօր մենաստանը , որ շինութիւն է Գրի-
գոր Մագիստրոսի , որ և հոս թաղուած է :

Թուփրաք-Գալէ (Վաղարշակերտ)

Սա ալ , որ ժամանակաւ նշանաւոր էր
թէ բնակչօք թէ արուեստով , Ռուսական
արշաւանքէն վերջը կը կորսնցնէ իւր շքե-
ղութիւնը և կը գաղթեն յաղթական բա-
նակին հետ բնակիչք , այնպէս որ վակ-
ների ուղեւորութեան ատեն չի գտնուիր
դրամով հաց և բրինձ :

Իւլ քիլիսէ

Իւլ քիլիսէ՝ Շահապիվան լեռան վրայ ,
տեղի մկրտութեան Տրդատայ՝ մօտ Բագա-
ւանայ՝ Եփրատայ եզրերաց վրայ վանք մ'է ,
նշանաւոր՝ Էջմիածնէ վերջը . իւր սկզբնա-
ւորութիւնը մինչեւ Դ զար կ'իւլէ : Հեռա-
ւոր տեղերէ ուխտի կու գան : Միարանա-
կան կեանք մը կայ եպիսկոպոսի մը ա-
ռաջնորդութեան ներքեւ և տգիտութիւնը
կը տիրապետէ ներքս : Հարիւրաւոր ձեռա-
գիր ունին փոշոյ մէջ թաղուած : Անգղիա-
ցի մը Խորենացոյ գեղեցիկ օրինակ մը
գտաւ լատին թարգմանութեամբ և հար-
ցնելով թէ ինչ գրուած է , պատասխանե-
ցին թէ գրեթէ մ'է , որ չենք հասկնար .
« C'est un livre, que nous ne com-
prenons pas » :

Քիչ հեռու վանքէս կար (Zavrahan)
Չարեհաւան քաղաքը , ուր երբեմն կար
13,000 հայ և հրեայ ընտանիք , հիմակ
խեղճ գիւղակ մը դարձեր է : 1829ին կուր-
զոն կ'ըսէ որ 60,000 հայ ընտանիք Ռու-
սաստան գաղթեցին : Այս գիւղակէս , որ
կը կոչուի այժմ Տրատին՝ մինչեւ Պայա-
զիտ՝ չկայ գիւղ մը : Պայազիտ ունի միջ-
նաբերդ մը (citadelle) : Արարատայ լե-
րինքը քերելով կը հասնինք Պարսկահայոց
խոյ քաղաքը , որ նահանգիս մէջ ամենա-
մեծն է , մշակութեամբ գեղեցկատեսիլ ,
բայց բնակութեամբ անմաքուր և խեղճ :
— Որմիոյ լճին ջովէն շրջելով կը գրտ-
նենք Դաւրէժ՝ Ատրպատականի մայրաքա-
ղաքը , որ բազմամարդութեամբը առաջինն
է Պարսկաստանի մէջ : Մի քանի աշխար-
հագրաց համեմատ կը կարծուի թէ հին
Եկրատան քաղաքն ըլլայ այս , և ըստ այ-
լոց և Պտղոմեայ՝ Գազան : Տաճիկ պատմա-
գիրներ կ'ըսեն պարզաբար թէ զայս հիմ-
նարկեց Հարուն — էլ — Բաշխի կողակիցը
գեղեցիկն Զոպէիտ : Իններորդ և մետասա-
ներորդ դարերուն մէջ երկրաշարժէ կոր-
ծանեցաւ : Կ'ըսէ Համմէր թէ Մուրատ Դ
1655ին մտաւ Դավրէժ հրդեհեց և կոտո-
րեց բնակիչները : Շարտէնի այցելութեան
ատեն 1673ին՝ 15,000 տուն բնակիչ ու-
նէր : 1727 և 1780ի երկրաշարժերը մեծ
կորուստներ առթեցին : 1807ին , Ժօպէր
կ'ըսէ , հազիւ 50,000 բնակիչ կար : Վակ-
ների ատեն կը համարուէր 140,000
բնակիչ :

Դաւրիժու փողոցներու մէջ կը հանդի-
պինք Էջիտ կոչուած աղքատ և վախկոտ
ժողովրդեան , որ Պարսկաստանի և Հայաս-
տանի մէջ ցրուած են : Շատ արեւելագէտ-
ներ ի գուր ջանացին այս ժողովրդեան
պատմութիւնը և հաւատքը որոնել : Պ.
Համմէր (M. de Hammer) և Էնսվրթ
(M. Ainsworth) կը կարծեն թէ Էջիտը
հին կրակապաշտներու մնացորդ մ'են : Պ.
Ֆորպ (M. Forbes) կը համարի թէ
իւլամական կրօնից ազանդի մը հետեւող-
ներ են : Պ. Ռաուլինսոն (Rawlinson) և

կրէնդ (Grant) հաւանական է կ'ըսեն՝ թէ հրէական ծագում մ'ունին. իսկ իրենց անունը Եզրտ յառաջ եկած ըլլայ ըստ ումանց Jesu և ըստ այլոց Jesid, Ոմմայեանց (Omniade) հարստութեան (dynastie) Խալիֆայէն: Փասպար (Sevadjian) Սըւանեան հայ քահանայ մը, որ Եզրտներու գլխաւորի մը տուն բնակեր է, հետեւեալ ծանօթութիւնները կը հաղորդէ: Նախ աս չընդունիր Niebuhr, Hammer, Rich, և ուրիշ արեւելագետներու կարծիքները: Եզրտը ոչ կեպրեբէ (Guèbres), ոչ Արարներ է և ոչ Իսրայելացիներէ, այլ Հայոցմէ ունին իրենց ծագումը: Սմբատ Թեոմով հայ մը վանայ զաւտին մէջ իններորդ դարուն կը միանայ պարսիկ աստղարաշխի մը հետ. կը քարոզէ իւր վարդապետութիւնը Թոնտրակ գիւղին մէջ, որ հիմակ Պայազիտու փաշայութեան կը վերաբերի, կ'ունենայ հետեւողներ, որոնք կոչուեցան Թոնտրակացիք:

Կը հրամայէր, որ իր վարդապետութիւնը զաղտնի պիտի պահուի, ուստի ենթարուեցաւ թէ կ'ուրանայ հոգւոյ անմահութիւնը, Աստուծոյ նախախնամութիւնը և սուրբ խորհուրդները: Յովհ. կաթողիկոս զիրենք նըզվեց և յետոյ հալածուեցան երկաթով և կրակով: Թոնտրակ հրդեհուեցաւ և որոնք որ չէին մերժեր իրենց կրօնը՝ կը սպանուէին Հայոցմէ: Այս վարդապետութիւնը տարածուեցաւ Պարսից, Քրտաց և Մահմետականաց մէջ, որոնցմէ ձեւացան Եզրտները: Իրենց կրօնից նկատմամբ, այսչափ գիտնեց՝ որ գերագոյն էակը կը ճանչնան և կը կոչեն Ալլահ, որուն կ'երկրպագեն, և Փրկչին խորհրդաւոր պատկեր մ'ունին: Կ'ըբեն թէ լոյսը իջաւ Մարիամու կուսական ծոցը, թողուց որ զինքը խաչեն՝ հաստատելու համար իր սորվեցուցածներուն ճշմարտութիւնը. չթաղուեցաւ, այլ վերացաւ ինչպէս մարութի ճառագայթ մը Աստուծոյ ծոցը: Հինգշաբթի օրն է իրենց հնգգտեան օրը: Առտու կանուխ երկիր խոնարհելով ձեռքերնին երեսուն վրայ դնելով և դէպ ի արեւելք դառնալով կ'աղօթեն: Աւագ ուրբաթ օրը տօն կը կա-

տարեն, հասարակաց սեղանի կը նստին հին հաւատացելոց պէս, անխմոր հաց մը և բաժակ մը զինի կը բաշխեն ամենուն: Անծանօթ է թէ ինչ աղօթք և ինչ արարողութիւնք ունին: Գարձեալ տարւոյն մէջ երեք օր ծով կը բռնեն առտուքնէ մինչեւ երեկոյ անառաղ մնալով: Կ'ըսեն թէ զատանայ կը պաշտեն Եզրտը: Այսչափ յայտ է որ երեւակայական թոչնոյ պատկերի մը յարգանք կ'ընեն, որ նշանակ է սեւ հրեշտակին (Melek tanss), որ հպարտութեամբ խոտորեցաւ, ուստի մերժուեցաւ լուսաւոր յարկէն և ապաշխարելովը պիտի քաւէ իւր յանցանքը և պիտի արժանանայ ստաշին փառաւոր վիճակին: Պ. Արովեան ուսուցիչ Երեւանու վարժարանին մէջ, որ Եզրտներու հետ շատ վերաբերութիւն ունեցեր է, կ'ըսէ՝ թէ վախկոտ քնաւորութեան տէր են, և անշնաս. կ'ապրին բաժնուած իրենց վրաններու տակ՝ հաւատարիմ մնալով իրենց սորված վարդապետութեան մէջ, և երբեմն երբեմն սաստիկ ձմրան ժամանակ ցուրտէն ստիպուած խոնարհութեամբ կու գան ապաստանարան մը խնդրելու: Ամէն հասարակութիւն ունի իւր շեխը, որ կը կառավարէ խիղճերնին և ընտանիքնին, դատաւորն է ժամանակաւոր շահուցն անգամ: Մահուան ժամանակ շեխէն կը խնդրեն անցազիր մը, որպէս զի արքայութեան պահպանին ցուցնեն: Մեծախին հետ կը դնեն հաց, զաւազան, օճառ և դրամ: Իրենց կրօնապետը Մուսուլի հեխաւսկոզմը Պասաղի (Baadli) կը նստի և կ'ըստի Շեխ-խան (Cheik-khan) - Լալէք (Lalech) տաճարը մօտ է, որ Եզրտներու մարգարէէն (մեզ անծանօթ) օրհնուած է: Հոս բազմաթիւ ուխտաւորներ կու գան ամէն տարի երկրպագելու խորհրդաւոր կոոց պատկերին:

* * *

